

ՎԵՐԱԶԱՐՈՅԱ

Օրը խորասոյդ՝ կարծես արեւուն տարիխաւորն
Փողոցներու մէջ մէրկ սուրեցու պէս կը ժխուին
ցլքեր։
Սէրն ինչպէս սրտին, փարե՞ր է արփւոյն, գրկե՞ր Ռւ լո՞յսն է վըսեմ զերթ աղապատանք մուզզուած
զայն ահա ։
Սակայն նոր սիրոյ մոռկումի թովքին արեդակին
արքշիու, Լոյսն իրինային արցունք է կարծես, թափիծ ու
իր բաց էութեան սփակելով շըայլ հո՞ւն անձայրածիր,
անձայրածիր, Վիրաւոր անուրջ, տիեզերական տըւայտանքի
Վեհագոյն իրրեւ բերկրանք մը կ'երթայ հոսելու
հոդին կարծես անձնիւր ցոլք, մէն մի ճառադայիթ երդ է,
Դէպի դերակայ ուրիշ էութեան մը հոգին յոյզ ու սէր,
իսորին։ Սիրուհին ոգող անուշ երդերու փաղփուն
բեկորներ։
Արեւը հիմայ լուս ու տրամօրէն կ'իջնէ ժահուան
բով։
Օրը տարիխատինչ կը շառակունի սիրոյ Հրայրքով։
Ու կախարդելէ, զիւթելէ արեւն օրը յուահաստ
Կը իրքէ ինքն իր կուրծքին հոլանի դաշոյն
մարդամանի։
Ու օրուան ծըփուն հանդերձն ըսպիտակ
կ'ողողուի արեամբ, Հորիզոններ կիզող
Վառ արեւն հիմայ կ'ըմպեն ժարմաններ կիզող
հեշտութեամբ։
Օրը կը շիջէ՛ իրրեւ լուսագեղ երազ մը մեկոնդ,
Բայց տակաւ արեւան կը ցոլան չորսդին շիթեր
Հըրաշող։
Ահա ճաճանչներ ծեփով մը բասոր կ'օծեն,
կ'երանդեն։
Քաղաքն ու դաշտեր, ամպերն աղուական,
հորիզոնն ամէն։

Փողոցներու մէջ մէրկ սուրեցու պէս կը ժխուին
ցլքեր։
Ու լո՞յսն է վըսեմ զերթ աղապատանք մուզզուած
զայն ահա ։
Կարծես անձնիւր ցոլք, մէն մի ճառադայիթ երդ է,
Դէպի դերակայ ուրիշ էութեան մը հոգին յոյզ ու սէր,
իսորին։ Սիրուհին ոգող անուշ երդերու փաղփուն
բեկորներ։
Հորիզոնն է վար կ'ընկլուտի հիմայ տեսիլ մը
պայծառ։
Հստուերներն երագ կ'ածին, կը մեծնան
կենքով մ'անգազաւր ։
Զերթ աստուածային տիրութիւն մանհուն,
միհ, այերային,
իր սեւ բեհեզով կը պարուէ սուզն իրերն
երկրային։
Իրրեւ գըթութիւն մը լոկ կը շողայ լուսինն
անսրջօղ ։
Աստղերն ալ կարծես կարեկիր հոգւոց աչքեր են
լացող ։
Օրն է չըքացած ինչպէս մեծագմալ ցընորք
տեսուական,
Եւ անոր հոդին ձուլուած է երկնի մեծ
երանութեան։
Ա. ՍՈՓՈՎԼԵԱՆ